

- Կը տեսնէ՞ս ջուրն ոտերուս վրայ .
 — Գլոխներնուս վրայ կը տեսնէ՞ս երկինքն :
 — Հայրդ չեկաւ . պիտի ուշեմըս պատմուինք .
 — Մահներնեւ վերջ , անուուս զիրաւ պիտի գտնենք .
 — Եկուր , Հրեսակ երկնից , առ զայն թեւերուդ վրայ .
 — Յաւերժական կամաբներուն ներքեւ , հայր իմ , ընդունէ զայն :

Վերջին նիշն այս եղաւ վերջին մարդկայինին ,
 Անող ջուրին վրայ ընդերկար բարձրացնելով երկու թեւերն ,
 Կը պահպանէր ան ջուրերէն հալածական եղած Սառան .
 Երբ կորսրնցուց սակայն ան ոյժը կեանին նես ,

Երկինքն ու ջուրը լեցուցին ամբողջ աշխարհն .

Ու ծիածանը նըռուլեց . զի կատարուած էր ամէն բան :

Թրգ. թ. ե. դ.

ALFRED DE VIGNY

Դամիրէ , 2 Յունիս 1931

Կ Ա Ր Օ Տ

Ի՞նչ աղեղի մը պրեկումն էր դէպի վընիք
 Երկինքն անհուն իմ տեսչանիքն , այն առաւօս ,
 Երբ ծաղկեցաւ սիրացեր բառը ըրբունիդ ,
 Ու մընացի աղբիւներու ձայնին կարօս :

Ու մընացի լուսընկային սեմին վըրայ ,
 Չեռքերս զո՞ց ուր բանքը ամէն հոգիդ ,
 Երբ ծաղկեցաւ անհուն երազը ըրբունիդ ,
 Ինչպէս զարունը կղզիին հեռանըմայ . . .

Հոն ես պիտի դառնամ , հովերն ալ հեւ ի հեւ
 Պիտի բանան առազատաներն ուր ամէն թեւ
 Խօ՛լ իր լոյսին մէջ պիտ' ըլլայ բերկրանիդ դող . . .

Ու կարօտին որ ծափեցաւ այն առաւօս ,
 Ըլլամ զուցէ սրսում սրդան արտասուացող ,
 Ու գտնեմ սիրը ասուածի մը սրտին մօս . . .

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՐ